

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՅ

Ամէն անգամ որ լրատուական միջոցները կը հաղորդեն սոսկալի ոճիրներու մասին, որոնք գործուած են անչափահաս տղոց կողմէ, աչքիս առջեւ կը պատկերանայ մեր կիրակնօրեան եւ փառք կու տամ Աստուծոյ որ մեր փոքրիկները որոնք կը գտնուին կիրակնօրեայի թերմ ու քրիստոնէական մժանոլորտին մէջ, երբէք պիտի չփորձուին ոճիր գործելու, որովհետեւ իրենց տրուած դաս- տիարակութիւնը զերծ պիտի պահէ զանոնք նման արարքներ գործելու մըտև- ծումն եւ շրջապատէն:

Երբ կիրակնօրեայի դաստիարակութիւն կ'ըսենք, միաժամանակ կը հասկանք ընտանեական դաստիարակութիւն: Մեզի համար պարզ է ու հասկնալի, թէ երբ ծնողք կը բերեն իրենց զաւակը ու կը յանձնեն կիրակնօրեայի խընամքին, շատ լաւ գիտեն թէ ուր է որ կը բերեն: Անոնք արդէն, շատ հաւանաբար իրենց կարգին եղած են կիրակնօրեայի աշակերտ, կամ ալ տրամարանութեամբ կ'եզրակացնեն, թէ եթէ պիտի պահեն իրենց զաւակները ընտանիքին շուրջ ու անոր տաքուկ մժանոլորտին մէջ, եթէ պիտի վայելեն իրենց զաւակներու օրինակելի երիտասարդութիւնը, պէտք է որ անոնք ստանան քրիստոնէական ընտիր դաստիարակութիւն, որ կիրակնօրեան է միայն որ կրնայ տալ:

Հայց. Առաքելական եկեղեցւոյ կիրակնօրեայ վարժարանը իր քրիստոնէական ընդիհանուր աշխատանքներու կողքին, ունի առաւել առաքելութիւն մըն ալ. այդ մեր Սուրբ եւ Առաքելահաստատ եկեղեցիարուստ պատմութեան ուսուցումն է՝ անոր սուրբերուն, հայրապետներուն եւ մարտիրոսներուն այնքան դաստիրակիչ կեանքն ու գործերը, որոնք առաւել քրիստոնէականին, նաեւ հայկականութեան հպարտարիթ ոգին է որ կը ներմուծեն մեր երեխաներու մատաղաշ Հոգիներէն ներս: Հապա շարականները⁹. մէկ-մէկ գոհարներ որոնք մեր հարուստ մշակոյթի անգնահատելի զանձերն են:

Երանի մեր ժողովուրդը կարենար ըմբռնել կիրակնօրեայի իսկական արժեքն ու կարեւորութիւնը՝ ի սէր մեր նոր սերունդի փրկութեան, թէ իրենց ընտանիքներուն եւ թէ հայ ազգին համար:

Զերմ գնահատանքս ու յարգանքս կիրակնօրեայի նուիրեալ Տնօրէնին եւ ու- սուցչական կազմին, եւ պատիւ բոլոր ծնողներուն, որոնք գիտակցութիւնը ունին իրենց զաւակներուն քայլերը ուղղելու ձիշդ ձանապարհով ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն ազգիս հայոց:

Տ. Արմէն Ա. քահանայ Իշխանեան
Հոգեւոր հովիւ
Հայց. Առքլ. Ա. Յակոբ Մայր Եկեղեցւոյ

ՄԵՐ ԽՕՍՔԸ

Այսօր կը բոլորենք մեր կիրակնօրեայ դպրոցի 1997 – 1998 տարեշրջանը:
Փառք կ'ուտանք Աստուծոյ որ կարելի դարձուց ամբողջացնել այս տարին, հակառակ սառոյցամրդիկի եւ ձիւնամրդիկի պատճառած ընդմիջումներուն:

Այս տարեշրջանին մենք չունեցանք աւարտական դասարան, որովհետեւ աւարտական կարգը բարձրացուցինք վեցերորդէն ութերորդի եւ այս տարեշրջանի մեր բարձրագոյն դասարանը եօթներորդն էր:

Մենք, 21րդ դարու սեմին, կ'ապրինք ազգային, տոհմիկ եւ ընտանեկան բարգերու այլասերման ժամանակաշրջանի մը մէջ, ժամանակաշրջան մը, ուր մեր մանուկներուն եւ պատանիներուն մտքերը կռուախնձոր մը դարձեր են վաճառականական ընկերութիւններու միջեւ մղուած պատերազմներուն, որոնցմէ իրաքանչիւր կ'ուզէ ամէն գնով ազդել այդ մատղաշ մտքերուն վրայ, ստեղծելու համար արուեստական կարիքներ, իր վաճառած ապրանքներով գրացնելու համար զանոնք: Անոնք յաճախ յաջողած են: Որպէս արդինք մեր մանուկներն ու պատանիները ժամերով կը դիտեն հեռ ուստատեալի, ժամերով կը խաղան համակարգիչի խաղեր ոժուարութեամբ ձեռքազատուելով անոնցմէ: Այս անմեղ թուացող արարքները որոնք կը սկսին առողջ մտքի հետաքրքրութեամբ, կը վերածովին մոլութիւններու եւ կը գերեն, ոչ թէ միայն միտքը, այլ նաեւ հոգին:

Այս «Ազդեցութիւններու» պատերազմին մէջ, մենք բարի պատերազմ մըն է որ կը մղենք ամէն Կիրակի: Պատերազմ մը, որուն միջոցաւ կը փորձենք եւ կը յուանք կերտել Աստուծոյ պատկերով եւ շունչով հայորդիներ, իիսք ունենալով հայ եկեղեցին եւ Աստուածաշունչը:

Մեր յոյաք հիմնուած է մեր հասատքին վրայ, որ կը մղէ մեզ սիրով դասաւանդելու մեր նախահայրերու արիւնի գնով իսկ պահպանուած ու մեզի ժառանգուած ձշմարտութիւնները:

Այս բարի պատերազմին մէջ սակայն, մեր յաջողութիւնը կը մնայ մասնակի: Մենք ամբողջ տարուան մը ընթացքին, միայն 80 ժամ առիթը ունինք հանդիպելու մեր աշակերտներուն հետ, մինչ այդ հերուսատեսիլի ու համակարգիչի խաղերը 500 ժամէ աւելի կը գրաւեն անոնց միտքն ու ուշադրութիւնը: Վատահ ենք սակայն որ մեր յաջողութեան չափանիշը կրնանք բարելաւել եթէ ծնողները գրքակցին մեզի, քաջալերելով իրենց զաւակները, որ չբացակային կիրակնօրեայ դպրոցին միեւնոյն ատեն իրենց հետ բերէն իրենց ընկերները:

Նիւթապաշտ այս դարուն երբ բարոյական արժանիքները քիչ մը ամէն տեղ կը խաչուին, քաջալերենք մեր զաւակները ու բարեկամներու զաւակները յաձախելու Կիրկանօրեայ Դպրոց, ուր կը սորվին հայ եկեղեցւոյ եւ Աստուածաշունչին յափառենական եւ անժամանցելի ձշմարտութիւնները, հաւատարիմ մնալու Աստուծոյ եւ ծառայելու հայ եկեղեցւոյ եւ ազգին:

Մեր աղօթքն է, որ մեր Կիրակնօրեայ Դպրոցի աշակերտները ըլլան գիտակից ժառանգորդները մեր 1700 ամեայ հաւատքին:

Տնօրին ու ուսուցչական կազմ

ՀԱՅԱԿԱԿԱՆ ՏՕՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ

406 թուականին գիրերու գիտը, Աստուածաշունչի թարգմանութեան աշխատանքները եւ նորահաստատ հայկական դպրոցները խանդավառ ուժին յառաջացուցին հայոց աշխարհին մէջ, ուր տաղանդաւոր բազմաթիւ գործա- կիցներ եւ աշակերտներ բոլորուեցան Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակի շուրջ: Ամբողջական յաջողութիւն արձանագրող այս աշխատանքը արդիւնքն էր նոփրական եւ ներդաշնակ ճիգերու:

Ազգային, մշակութային զանազան բնագաւառներու մէջ, կրօնական, գրական, իմաստափրական տաղանդներով ի յայտ եկան բացառիկ դէմքեր որոնք կը մնան մեր ժողովուրդի հպարտանքը:

Մնայուն արժէք ներկայացնող թարգմանութեան աշխատանքները սկիզբ առ ին Ե. դարու առաջին տարիներուն եւ շարունակուեցան յաջորդող դարերու ընթացքին:

Հայաստանեաց Եկեղեցին նոփրագործեց մտքի այս մեծ առաջնորդները եւ անոնց յիշատակին համար յատկացուց իրայատուկ տօն մը՝ « ՄՌԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ»:

Ազգային եւ կրօնական համահայկական իմաստ ներկայացնող թարգ- մանութեանց արժեքները հայաստանեաց Եկեղեցին տարին երկու անգամ կը յիշատակէ, Յունիսի վերջին կամ Յովիսի սկիզբը (Գալստեան չորրորդ Կիրա- կիին յաջորդող Հինգշաբթի օրուան) եւ Հոկտեմբերի երկրորդ շաբաթը: Հոկ- տեմբերի երկրորդ Կիրակին պատարագէն ետք քարոզները կեղրոնացած կ'ըլլան հայ գիրերու գիտին եւ թարգմանիչներու աշխատութեամբ ձեռք բերուած մշակութային եւ ազգային բարերար արդիւնքներու վրայ:

« Թարգմանչաց » տօնին ոչ միայն կը յիշուի Ս. Մեսրոպի, Ս. Սահակ հայրապետի եւ իրենց հետ աշխատակցողներու անունները, այլ անունացակը կը հասնի մինչեւ Գրիգոր Նարեկացի եւ Ներսէս Շնորհալի:

Հետաքրքրական է, որ Թորգոս Արք. Գուշակեան իր «Սուրբ եւ տօն» ուսումնասիրութեան մէջ անդրադարձած է Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Հայ- րապետի, Եղիշէի, Մովսէս Խորենացիի եւ Դափիթ Անյաղթի, որոնք սուրբերու եցերուն մէջ խորագրուած են որպէս « թարգմանիչներ»: « Հայկական Սովետական Հանրագիտակ »ին մէջ վերեւ թուած անուններէն ետք յիշակակուած են նաև Կորին Վրդ.ի Եզնիկ Կողբացիի, Յովիան Ման- դակունիի, Ղետնդ երէցի եւ մի քանի այլ անուններ:

Յատկանշական է Սրբոց Թարգմանչաց այլ ցանկ մը, զոր բանակը Թէոդիկ իր համանուն տարեգիրքին համար պատրաստած է: Անուանա- ցանկը բաժնանուած է Ե - ԺԲ. դարերու միջեւ եւ կ'ընդգրկէ մօտաւորապէս 36 սուր- բերու անուններ: Կը թոփի թէ 36 թիվը պատահական չէ, այլ պատշաճեցուած Մեսրոպ Մաշտոցի գուած գիրերու թիվն. կամ՝ առ այդ իրաքանչիր գիրի մը ի յիշատակ, անուն մը՝ « Յաերժի Ճամբորդներէն »:

ԴԵՄՔԵՐ

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Ծնած է 1100 ական թուականներուն, ուստիմը ստացած է Կարմիր Վանքին մէջ, ուր ուսուցիչ ունեցած է Ստեփանոս Մանուկ Եպիսկոպոսը:

Եղբայրը՝ Գրիգոր Գ. Պահլաւոնի կաթողիկոսը զինք կրօնական կը ձեռ - նադրէ 18 տարեկանին, քանի մը տարի ետք կու տայ Եպիսկոպոսական աստիճան եւ այսպիսով կը դառնայ Եղբօրք խորհրդականը: 1166 թուին ան Կ'ընտրուի Ամենայն Հայոց կաթողիկոս:

Իր կաթողիկոսական տարիներուն Շնորհալի կարեւրութեամբ կը քաջալերէ ուսումն ու կրօնական կրթութինը: Իր համոզումով պատմական Հայաս- տանի տարածքին բիրտ բռնատերութեանց տակ ապրող Հայ ժողովորդի գոյատեման ապահնը միայն հայ Եկեղեցին կրնայ ըլլալ:

Շնորհալի մշակույթային եւ ընկերային բեղուն կեանքը վերջ կը գտնէ 1173-ի Օգոստոս 13-ին:

Հայ մշակոյթի պատմութեան մէջ Ս. Ներսէս Շնորհալի անմահ անուն մըն է: Ան ձգած է արձակ եւ չափածոյ կրօնական, դաստիրակշական, ժողովրդական բանահիտառութեան, վիպերգական հարուստ ժառանգութիւն: Յօրինած է ինքնատիպ բազմաթիւ շարականներ, գանձեր եւ տաղեր:

Շնորհալի առաջինն է, որ շարականներու կրօնական բոյրին կը միացնէ ազգայինը, ինչ որ կը համապատասխանէ հայատանեայց Եկեղեցոյ կրօնա-ազգային ինքնուրոյն նկարագիր: Այդ բնոյթով ստեղծագործութիւններէն յիշնք «Նորահրաշ Պատարա» ը, նուիրուած Սրբոց Վարդանանցի:

Գեղարուեստական, մանկավարժական բացառիկ ստեղծագործութիւններ են « Առաւոտ Լուսոյ » երգ-աղօթքը, « Աշխարհ Ամենայն » ը, որոնք յօրինած են 36-ական տուններով եւ հայկական այբուբենի յաջորդականութիւնը սորվեցնելու դիտաւորութեամբ:

Շնորհալի ունի նաեւ պատմավիպագրական գործեր: Օժտուած ըլլալով երաշտական կարողութիւններով՝ իր գանձերն ու տաղերը եղանակատրելով՝ ճոխացուցած է հայ Եկեղեցոյ երաժշտութիւնը, ան վերակազմած եւ վերադասաւրած է ծիսական կարգն ու շարակնոցը եւ կատարած հեղինակային լրացումներ:

Հոգեկան ի՞նչ մեծ բաւարարութիւն եւ գոհունակութիւն պիտի ըլլայ ոչ միայն կարդալ, այլեւ զոց սորվիլ Սուրբ Ներսէս Շնորհալիի հոգիի վճիտ մրմունջները:


ՀԱԽԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՒ-էն հատուածներ.

Ամենախնամ Տէր, դի՛ր պահապան աչաց իմոց զերկիտ քո սուրբ՝ ո՛չ ես հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց՝ ո՛չ ախտրժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ՝ ո՛չ խօսել զատութիւն, եւ սրտի իմոյ՝ ո՛չ խորհել զշարութիւն, եւ ձեռաց իմոյ՝ ո՛չ գործել զանիրաւութիւն, եւ ուտից իմոց՝ ո՛չ գնալ Ի ճանապարհը անօրէնութեան, այլ ուղղեա՛ զշարժուան սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեջիս:

Իմաստութիւն Հօր, Յիսուս, տո'ւր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա' զիս. եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Կամեցող Բարեաց. Տէր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա' ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի Ի վերայ իմ Ի տուէ եւ Ի գիշերի, Ի նստիլ Ի տան Ի գնալ Ի ձանապարհ, Ի ննշել եւ Ի յառնել. զի մի երբէք սասանեցայց. եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:



Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա':

Բըղիսումն ի Հօրէ
Բըղիսեա' ի հոգույս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտո՞ղ Զիս արա':



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ-ԷՆ՝

Լո՞յս, արարիչ լուսոյ, առաջին լոյս,
Բնակեալո ի լոյս անսատոյց, Հա՞յր Երկնալոր,
Ի դասուց լուսեղինացն օրինեալ.
Ի ծագել լուսոյ առաւոտուս,
Ծագեա' ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Ս. Գրիգոր Նարեկացի ծնած է Վանայ լիճի հարաւային շրջաններու մէջ, ծննդեան թուականը անորոշ է կը կարծուի թէ 951:

Ուսումը կառնէ Ռշտունեաց Նարեկայ վանքին մէջ, 18 տարեկանին կը ձերնադրուի կրօնական եւ շոտով կ'արժանանայ ժամանակիցներու ուշադրութեան:

Ս. Գրիգոր Նարեկացի գրեթէ իր ամբողջ կեանքը կ'անցնէ վանքին մէջ, կը հետեւի ժամանակի իրադարձութիւններուն: անոր ձգտումը արդարին, ճշմարտին եւ առ Աստուած, հոյակապ զրոյց մը կը զարգացնէ իր հոգիի խո- րէն Աստուծոյ հետ:

Անընդհատ կը զրէ, կը քարոզէ, կը յարգուի, կը մեղադրուի եւ անշուշտ նաեւ կը հալածուի: Սակայն Նարեկացիի արժանիքները կը նուածեն եւ ժողովուրդի առողջ բնազդով՝ կ'որակուի արդար եւ սուրբ: կը վախճանի 1003 թուին եւ կը թաղուի իր հոգեւոր տան Նարեկայ վանքին մէջ:

Նարեկացիի գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու: Միջազգային գրականութեան մէջ ան կը նկատուի հսկայ մը:

Ան օժտուած ըլլալով նաեւ երաժշտական ձիրքերով, իր բազմաթիւ գանձերուն, տաղերուն համար յօրինած է ինքնատիպ եղանակներ, մեղեդիներ եւ այդ ձեւով եւս ճոխացուցած է հայ եկեղեցւոյ շարականոցը: Իր բոլոր գործերուն մէջ Նարեկացի յատկանշուած է բանաստեղծական յորդառատ պատկերներու եւ մարդկային զգայնութիւններու իբր ամենասուրբ վերլուծող:

Նարեկացիի գլուխ գործոցն է « Մատեան ողբերգուաթեան » որ ծանօթ է Նարեկ անունով: Հայ ժողովուրդին համար անիկա եղած է ազգային անվի- ձելի այն սրբութիւնը որ փոխարինուած է երբեմն նոյնիսկ Աստուածաշունչը, հայ տուներու մէջ սերունդէ սերունդ փոխանցուած եւ պահպանուած է իբրեւ նուիրական աւանդ, նոյնիսկ անգրագէտ ընտանիքներու մօտ, անիկա աւանդաբար եղած է խորհրդանիշը գերագոյն սրբութեան:

Սուրբ Գրիգոր Նարեկացի, վերլուծելով ենթարկելով իր ներաշարի՞ փորձած է ընդհանրապէս ձանչնալ եւ դրսեւորել մեղապարտ մարդը, որուն թերութիւններն ու յանցագործութեան զգացուները յաջողած է արտայայտել կարելի բոլոր զգայնութիւններով: Իր համոզուան ու թելադրանքն է, որ մարդը իր ազնի ձգտուաներուն մէջ, նախ ձանչնայ իր տկարութիւնները, խոստովանի սխալները եւ տրամադրուի ինքնաքննութեան: Աստուած ամէն վարկեան ներկայ է մարդուն բանականութեան եւ խոճին մէջ, մինչ մարդը հազուադէպօրէն կ'ընթանայ անոր թելադրիչ կամքով եւ անկողմնակալ ցուցմունքներով:

ՆԱՐԵԿ-ԷՆ քաղուածքներ՝

Ինքնավստահ հաստատումներ՝ իր ստեղծագործութեան մասին.

- Ընդունի՛ր հիսուածքն այս աղիողորմ հեծեծանքներիս
Եւ այս բանական նուէրն հոտուտիր
Որպէս անարին զոհաբերութիւն.
Օրինութեամբ սրբիր ու մաքրի՛ր ամէն
Տառը մատեանի այս ողբերգութեան.
Վաւերագրի՛ր, հաստատի՛ր, կնքի՛ր
Այն որպէս արձան յափունական՝
Ընտիր ու հաճոյ գործերի կարգում...:
Թո՛ղ որ հոչակուած հասնի ազգերին,
Ժողովուրդների քարոզով ի լուր,
Տպով դժներին բանականութեան
Եւ զգայնութեան սեմերի վրայ դրոշմով ամուր:
... Ու թէպէտ որպէս մի մահկանացո՛ պիտի վախճանուեմ,
Բայց այս մատեանի յարակայութեամբ կը մնամ անմահ...:

Ինքնաքննութեան ոճով, Նարեկացի Ճարտար ու նուրբ կերպով
թափանցած է մարդու ներաշխարհէն ներս.

- Լուացում եմ, բայց չեմ պայծառանում,
Արին է ծագում՝ չեմ լուսաւորում,
Մեղը եմ ձաշակում ու չեմ քաղցրանում,
Զանում եմ անրուլ մնում եմ դատարկ,
Զաղկում եմ միշտ ու չեմ սթափում:

- Մէկը՝ վաստակում, սպառում եմ քիւր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիւ՝
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ձշմարիտ
Գիտութեան հասու չեմ դառնում երբեք...:

Զայն հոգեկան խրախոյսի, յոյսի, օգնութեան եւ վերականգնուսի.

-... Թող որ զօրութեամբ գթառատ սիրուտ՝ ծառայիս հանդէպ,
Որ դաւանում է անունդ անձկալի,
Զմրան բքաշունչ հողմերը փոխուեն մեղմանուշ հովի,
Խող մրրիկները՝ ախործ զեփիւտի,
Ահն ու տագնապներն այս չարակալած՝ մեծ վստահութեան,
Աղէտը պատժի՝ անանց բերկրութեան,
Վիշտն ու թախիծը՝ հոգեւոր անհատ խրախճանութեան,
Ալեկոծութիւնն այս փոթորկայոյգ՝ խոր խաղաղութեան,

ՄՈՎԱԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Ծնած է 410 թուականներու Տարօնի Խորոնք գիտին մէջ, ատկէ Խորենացի մականունը:

Ան բահտաւրութիւնը ունեցած է աշակերտելու առաջին մեծ ուսուցիչներուն Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Իր բացառիկ ընդունակութիւններն ու ուշիմութիւնը գրաւելով Ս. Սահակ հայրապետ այլ արժանաւորներու հետ զայն կը ղրկէ Աղենքսանդրիա, որպէսզի կատարելագործէ իր ուսումը լեզուական, ձարտասանական, փիլիսոփայական, քերթողական եւ թարգմանական արուեստաներուն եւ գիտութեանց մէջ:

Իր ժամանակի ամենէն բարձր

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ 97-98 ՏԱՐԵՇՐՋԱՆԵՍ

Սուրբ Յակոբ Մայր Եկեղեցոյ հոգաբարձութիւնը 97-98 տարեշրջանին հովանատրեց Կիրակնօրեայ դպրոցի գործունէութիւնը, ունենալով իր յանձնախումբը կազմուած հետեւեալ անդամներով՝

Խաժակ Եպիսկոպոս Յակոբեան	Հոգեւոր տեսուչ
Տէր Արմէն Ա.Քահանայ Իշխանեան	Հոգեւոր հովի
Պր. Լետս Եաղձեան	Ատենապետ
Պր. Զահէն Ինձէհիկեան	Հոգաբարձութեան ներկայացուցիչ
Տիկ.Վիզի Զարզաւաթեան	Ատենադպրուիի
Պր. Թորոս Պապիկեան	Տնօրէն՝ Կիրակնօրեայ Դպրոցի

Յանձնախումբը իր ժրաշան աշխատանքով սատարեց դպրոցի բեղուն գործունէութեան եւ վերելքին:

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ

97-98 տարեշրջանին տեսչութեան պաշտօնը ստանձնեց Պր. Թորոս Պապիկեան եւ Տիկ. Վիզի Զարզաւաթեանի յանձնուեցաւ գանձապահութեան պաշտօն։ Դասարանային բաժինը ունի հետեւեալ պատկերը՝

Մանկապարտէզ

Ա. դասարան
Բ. դասարան
Գ. դասարան

Օր. Անի Նիլեան
Տիկ.Արտեմիս Ճելալեան
օգնական Զարմինէ Թաշճեան
Տիկ.Սալի Մարտիրոսեան
օգնական Մարիա Քէոսէեան

Նախակրդարան

Ա. դասարան
Բ. դասարան

Օր. Անի Գըլնձեան
Տիկ.Վիզի Զարզաւաթեան
օգնական Դալար Յակոբեան

Գ. դասարան
Դ.Ե. դասարան
Զ. դասարան
Է. դասարան

Օր. Երան Լոշխաճեան
Օր. Յասմիկ Նաճարեան
Տիկ. Շողիկ նաճարեան
Պր. Թորոս Պապիկեան եւ
Պր. Ներսէս Հատիտեան

Կազմը գումարեց հերթական ժողովներ, որոնց ընթացքին արձարծուեցան ծրագրային, կարգապահական, արտադասարանային աշխատանքներ եւ այլ նիւթեր։

ԱՇԿԵՐՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

97-98 տարեշրջանին արձանագրուած աշակերտութեան թիվ հասած է 110-ի շաբաթական ներկայութեան միջինն է 66 աշակերտ բաժնուած ինը դասարաններու։

ԴՐՈՅՑԻՆ ԱՌՕՐԵԱՆ

97-98 տարեշրջանին կիրակնօրեայ դպրոցի առօրեայ յայտագիրը կ'ընթանայ հայաստանեաց Եկեղեցւոյ կիրակնօրեայ դպրոցներու դասաւանդական իմանական կարուցուածքին համաձայն՝ լսարանային Եւ դասարանային բաժանումներով, ուր կը դասաւանդուին Ս. գրական, ծիսական, բարոյագիտական Եւ գործական ծանօթութիւններ, գիտելիքներ Եւ աղօթքներ:

Լսարանային բաժին:

Տէրունական աղօթք, մաղթանք Եւ մաղթերգէն Ետք աշակերտները կը բաժնուին փոքր Եւ բարձր դասարաններու համեմատ: Փոքր դասարաններու պատասխանատուութիւնը ստանձնած է Տիկին Վիզի Զարզաւաթձեան: Պահը կ'ընթանայ հետեւեալ ձեւով:

- Ոսկեղէն համարներու կամ Սաղմոսի ուսուցում:
- Բարոյալից պատմուածքներու պատմում:
- Կրօնական երգերու ուսուցում:
- Աւետարանի մեկնաբանութիւն:

Բարձր դասարաններու երգեցողութիւնը կը վարեն Տիկին Անի Եաղձեան Եւ Պարոն ներսէս Հատիտեան երգեհոնի մասնակցութեամբ Տիկին Անի Յակոբեանի: Պահը կ'ընթանայ հետեւեալ ձեւով.

- Սաղմոսներու ուսուցում:
- Շարականներու Եւ կրօնական երգերու ուսուցում:
- Աւետարանի մեկնաբանութիւն:

Դասարանային բաժին: կը դասաւանդուի ըստ դասագիրքերու:

ԶԵՌՆԱՐԿՆԵՐ ԵՒ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՁՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

14 Սեպտեմբեր.- տարեսկիզբ Եւ վերամուտ

12 Հոկտեմբեր.- Թարգմանչաց տօնի յատուկ յայտագիր մը գործադրուեցաւ. տօնի հակիրճ մեկնաբանութեան յաջորդեց հարց պատասխանի մրցանք: օրուան վերջաւորութեան աշակերտները հիւրասիրուեցան անուշեղէններով Եւ օշարակով:

19 Հոկտեմբեր.- վարժարանի աշակերտութիւնը մասնակցեցաւ Սուրբ Պատարագի խորհուրդին Եւ հաղորդուեցաւ:

9 Նոյեմբեր.- դպրոցը փակ մնաց Կիլիկիոյ Աթորին Հովուապետ Ն.Ս.Օ. Ս.Ս. Արամ Ա. Կաթողիկոսի հովուապետական այցելութեան առջիւ:

28 Դեկտեմբեր.- Ամանորի եւ Ս. Ծննդեան զոյգ տօներու հանդիսութիւն ուր տեղի ունեցաւ աշակերտներուն պատրաստած գեղարուեստական ելոյթը, որ վերջ գտաւ նույներու բաշխումով:

11-18 Յունուար.- դպրոցը փակ էր սարուցամրիկին պատճառաւ:

15 Փետրուար.- Միօրեայ պտոյտով մը աշակերտութիւնը մասնակցեցաւ **Sainte Hélène** կղզիի ձիւնատօնին:

22 Մարտ.- դպրոցը փակ մնաց ձիւնամրիկին պատճառաւ:

28 Մարտ.- ուսուցչական կազմի Միօրեայ աշխատանոց մը տեղի ունեցաւ, օրուան դասախու էր Շանթ սարկաւագ Գազանձեան:

5 Ապրիլ.- դպրոցը փակ մնաց Ծաղկազարդի առթիւ:

12 Ապրիլ.- Ս. Յարութեան տօնի յատուկ տօնակատարութիւն, ուր տեղի ունեցաւ հաւկթախաղ:

24 Ապրիլ.- Ա.Բ.Եւ Գ. կարգերու աշակերտները ներկայ գտնուեցան Ս. Յակոբ Մայր Եկեղեցւոյ պատարագին:

ԾԱՆՈԹԱՆԱՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՊԱՄՆԵՐՈՒՆ

ՍՊԱՍ: Որեւէ անօթ եւ զարդ՝ որ արարողական ծառայութեան կը գոր- ծածուի: Որպէս սպաս կը դաստին ոչ միայն անօթներ այլ նաև Աւետարան եւ զգեստներ: Սպաս կը կոչովի նաև պատարագի խորհուրդին համար պատրաստուած նշխարը:

ԱՂԱԲՆԻ.- Կը կոչովի նաև Աղանաձեւ տուփի, ուր հանդիսաւոր արարողութեամբ միտոնը կը դրուի: Ան կը խորհրդանշէ Սուրբ Հոգին (Ս.Հոգին Յիսուսի մկրտութեան ատեն յայտնուեցաւ աղանիի կերպարանքով:) Միտոնը կը դրուի Աղանիին փորը՝ որ պայման է ըլլայ արծաթէ, Աղանին ծոելով միտոնը կը ծորիի բերնէն:

Աղանին ընդհանրապէս արծաթէ շինուած կ'ըլլայ իսկ վրայի զարդարանքները ձգուած են արուեստագետի ճարտարութեան եւ ձաշակին:

ԱՇՏԱՆԱԿ.- Փայտէ կամ մետաղէ որեւէ մեծութեամբ կամ ձեւով կարասի մը Որուն վրայ մոմը կը դրուի հաստատուն կամ շիտակ կենալու եւ վառ- եւլու համար. գլխատրաբար կը գործածուի սեղանի վրայ, ուր սովորաբար կը գտնուին տասներկու մեծկակ աշտանակներ, իրենց յարմար մոմերով: Զար- դարանքի ձաշակը հետզիետէ շատցուցած է աշտանակներու թիւը իսկ այժմ կարգ մը եկեղեցիներու մէջ մոմերը փոխարինուած են մոմաձեւ լոյսերով:

ԲԱԺԱԿ.- Յաձախ գործածուած է Ս. Ալիիի իմաստով: Բաժակը նշխարով նկարուած Ս.Հաղորդութեան իմաստ ունի: Յաձախ բաժակը սրտի իմաստ կ'առնէ, որովհետեւ իր մէջ կը պարունակէ Քրիստոսի արինը (զինին) եւ մարմինը (հացը, նշխարը): Բաժակը կը խորհրդանշէ նաև Քրիստոսի վերջին ընթրիքը եւ խաչի վրայ զոհագործումը:

ԲՈԺՈՒԺ.- Պատիկ, գնդաձեւ զանգակիկ մըն է: Մեր եկեղեցւոյ մէջ բոժոժը կը գործածուի բուրգարի շղթաներուն վրայ եւ քշոցին շուրջ, որոնց թիւը իրաքանչիւր սպասին համար կ'ըլլայ տասներկու հատ, կը խորհրդանշէ Յիսուսի աշակերտները որոնք իրենց քարոզի ձայնը հընչեցուցին բոլոր աշխարհին:

ԲՈՒՐՎԱՌ.- Բուրվառը կիսագունդ պարունակ մըն է, որ որպէս կըրակարան կը խորհրդանշէ հաւատացեալներու սիրտն ու հոգին: Կրակարան կապուած է երեք շղթաներով որոնք վերէն իրար միացած են(կը խորհրդանշեն Ս. Երրորդութիւն): Շղթաներուն վրայ կը գտնուին չորսական բո-ժոժներ (կը խորհրդանշեն տասներկու առաքեալները, որոնք իրենց հըն-չեղութեամբ Քրիստոսի վարդապետութիւնը տարածեցին աշխարհին): Կըրակարանին վրայ խունկի աւելցումով արձակուած ծովսը հաւատացեալներու աղօթքները կը խորհրդանշէ, որոնք երկինք կը բարձրանան առ Աստուած: Հին կտակարանի համաձայն հաւատացեալներու աղաչանքն է Աստուծոյ, որ իր աղօթքները ընդունի:

ԽԱՉՎԱՌ.- Մեծ խաչ մըն է ձողի վրայ բարձրացած, որ կ'առաջնորդէ թափօրը երկու կողմերը երկու կերոններով : Խաչերը կ'ըլլան արծաթ կամ այլ մետաղէ, բայց դիւրակիր ըլլալու համար փայտէ ալ կ'ըլլան կամ կերպասի վրայ ասեղնագործուած:

ԿԵՐՈՆ.- Աւետարան կարդալու կամ հանդէսներու ատեն դպիր տղոց բըռնած մոմերը կը կոչուին կերոն: Ներկայիս կերոնները փայտէ կը շինուին եւ միայն վրան մոմեր կը դնեն: Կերոնները կը գործածուին նաեւ թափօրներու ընթացքին:

ԿՈՆՔ.- Լուացուելու համար գործածուած աման որ լուացուողին ձեռքին ներքեւ կը բռնուի, որպէսզի փարչէն թափուած ջուրն ընդունի: Կոնքը պատարագի արարողութեան մէջ կը գործածուի եւ սովորութեան համեմատ մետաղէ կ'ըլլայ (արծաթ կամ պղինձ):

ՓԱՐՁ.- Զեռք լուալու համար ջուր մատուցուելու աման, որ կոնքին ընկերն է, նոյն նիւթէ եւ ճաշակով շինուած կ'ըլլայ: Եկեղեցւոյ մէջ միշտ մետաղեայ է:

ՔՇՈՑ.- Մետաղեայ շրջանակի ձեռով է եզերքը տասներկու բոժոժներով զարդարուած մասը ամրացած կ'ըլլայ փայտէ երկար ձողերու վրայ: Պատարագի ընթացքին յատուկ եւ խորհրդաւոր պահերուն ձեռքի թեթեւ ցնցումներով բոժոժները կը շարժին ու կը հնչեն ծառայելով իբր նւագարան: Ուրախութեան նուագարան դարձած ըլլալուն մեծ պահքի մէջ չգործածուիր:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեծ պահոց շրջանի Դ.Ե. եւ Զ. կարգի աշակերտներէն պահանջուած էր, որ մի քանի տողով իրենց մտածումները տան հետեւեալ հարցումներուն.

- Ինչո՞ւ Կիրակնօրեայ Դպրոց կու գան:
- Եթէ ազատութիւնը չունենան հայ քրիստոնեայ Եկեղեցի ու Կիրակնօ- րեայ Վարժարան յաճախելու ինչ՝ կ'ընէին:
- Կիրակնօրեայ Դպրոցի եւ Եկեղեցիի տարբերութիւնը իրենց համար:

Նայինք թէ ինչպէս՝ կը մտածեն մեր աշակերտները:

Կիրակնօրեայ Դպրոց կը յաճախեմ Աստուծոյ խօսքերը մտիկ ընելու, սաղմոսներ եւ շարականներ սորվելու եւ մօտէն ծանօթանալու Յիսուսի եւ իր խօսքերով միտքս զարգացնելու, ըլլալու համար բարի եւ հեզ ծնողքիս եւ հաստարիմ մնալու կրօնքիս:

Եթէ ազատութիւնը չունենայինք Կիրակնօրեայ Դպրոց եւ Եկեղեցի այցելելու, մեր Ծնողները պիտի աշխատէին գաղտնի սորվեցնել մեզի եւ դաստիարակել ինչ որ Կիրակնօրեայէն ներս կը սորվէինք եւ կը հետաքրքրուէին այն պատանիներով որոնց ծնողքը չեն գիտեր ինչ որ Կիրակնօրեայէն ներս կը սորվինք:

Ասի Քէօսէեան Դ. կարգ

Կիրակնօրեայ կու գամ որովիետեւ շատ կը սիրեմ, իոս կը սորվիմ սաղ- մոսներ, աղօթքներ եւ շարականներ, կը Ծանօթանանք Յիսուսի կեանքին, երբեմն ալ հարց պատասխանի մրցում կ'ընենք իին կտակարանէն:

Թամար Գիգիրեան Դ. կարգ

Եթէ ստիպէին Եկեղեցի եւ Կիրակնօրեայ Դպրոց չերթալ, գաղտնօրէն պիտի սորվէինք, մեր գիրքերը պահելով, եթէ քիչ ալ մնանք պիտի շարունակենք հաստարիմ մնալ մեր կրօնքին:

Ասի Սարիմանովէեան Դ. կարգ

Կիրակնօրեայ Դպրոցը եւ Եկեղեցին երկուքն ալ կրօնքի աղքիլ են,
տարբերութիւնը միայն որ Եկեղեցին Յիսուսի իսկական տունն է եւ հոն
աւելի լուրջ կ'ըլլանք որովհետեւ կը յարգենք սրբազան հօր ներկայութիւնը:
Ամյուն Թաշճեան Զ. կարգ

ԱՂԱԲՆԻ

ԱՇՏԱՆԱԿ

ԲԱԺԱԿ

ԲՈՃՈՒԺ

ԲՈՒՐՎԱՌ

ԽԱՉՎԱՌ

ԿԵՐՈՆ

ՓԱՄՉ

ՔՇՈՑ

ԿՈՆՔ

ԲԱՋՊԱՆ

ԳՕՏԻ

ՇԱՊԻԿ

ՇՈՒՐԶԱՌ

ՍԱՂԱԲԱՐՏ

ՈՒՐԱՐ

ՓՈՐՈՒՐԱՐ

ՎԱԿԱՍ

ՊԱՏՄԱԳԻՉ ՔԱՇԱՆԱՅԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ

ԲԱԶԴԱՆ.- Քահանայական զգեստին մէկ մասն է, զոր կը կրէ քահանան երկու թեւերուն վրայ դաստակէն մինչեւ արմուկը, շինուած են ամբողջ զգեստին կերպամէն կամ յատուկ ասեղնագործուած են, իւրաքանչիր բազպան կը կրէ իւաչ մը: Ժամարար քահանային զգեստաւորման պահուն բազպանները կը հազցուին յատուկ աղօթքի ընթերձուամով:

ԳՕՏԻ.- Հին ժամանակ գօտին իշխանութեան նշան էր, իշխանաւոր չեղողը գօտի չի կրնար կապել, այդ սկզբունքով եկեղեցւոյ սարկաւագն ու դպիրը գօտի չեն կապեր: Գօտի կապելու իշխանութինը կը սկսի քահանայէն, որուն օրինութեամբ ու աղօթքով կու տայ զայն ձեռնադրող եպիսկոպոսը: Գօտին կամարաձեւ լայն ժապաէն մը է, նուազագոյնը 5 սմ. լայնութեամբ՝ զարդարուն երեսով եւ ներքին ամուր նիւթով պատրաստուած կ'ըլլայ, կը կապուի փո- րուրարին վրայէն շարականներու յատուկ երգեցողութեամբ:

ՀՈՂԱԹԱՓ.-Եկեղեցւոյ մէջ գործածուելու համար պատրաստուած կ'ըլլայ թափի- չէ վրան ասեղնագործուած, որ կը յարմարի ժամարարի զգեստին հետ: Հողա- թափի մէջի կողմը սովորութին է իժի ու քարբի կերպարանքներ ասեղնագործել՝ ի խորհուրդ սաղմոսի խօսքերուն.« Ի վրայ իժից եւ քարբից գնասցես դու»(Սաղ-

մոս Ղ13): Հողաթափը եկեղեցւոյ մէջ կը գործածուի երկու պատճարներով՝ իր պարզութեան համար որովիետեւ ժամարարը պատրաստին մէջ հողաթափները ալ պիտի հանէ եւ ուրիշ ձեւով կօշիկ չի յարմարիր, եւ մաքրութեան՝ որովիետեւ խորանը սրբավայր մըն է եւ դուրսի աղտոտ կօշիկներով պէտք չէ բարձրանալ:

ՇԱՊԻԿ.- Եկեղեցական զգեստներու ամենէն ներքինն է, վիզէն վար շիտակ ինկող ու մարմինը ամէն կողմէ ծածկող հագուատ է: Շապիկին նիւթը ընդհանրապէս ձերմակ կտու կ'ըլլայ, սակայն կարելի է նաև ընտիր կերպասներէ պատրաստել(մետաքս, թափշ): Շապիկը թէեւ դպիրներու յատուկ զգեստ է (տարփեր գոյներով) սակայն ամէն աստիճաններու(քահանայ, եպիսկոպոս) մէջ ալ կը մնայ:

ՇՈՒՐՋԱՌ.- Քահանայական աստիճանին գլխաւոր զգեստը՝ որ իր ընդարձակ կուրթեամբ ամենէն երեւցածն է, կիսարուրակ ձեւ ունի՝ ձարմանդ մը միայն հագնողին կուրծքին վրայէն կը պնդէ եւ կը բռնէ: Շուրջառներուն ամէն ձեւերը իին իշխանական պատուոյ զգեստէ մը ծագած կը կարծուի: Նիւթը ընդ- հանրապէս ընտիր ու հարուատ է՝ զարդարուած կ'ըլլայ արծաթթելով եւ հա- րուատ ասեղնագործերով: Շայկական եկեղեցւոյ մէջ գոյնի կանոն չունի, հետեւաբար ամէն գոյնէ ու ձաշակէ կը պատրաստուի, որուն ետեւը տեսնելու չափ իւաչ մը կը գտնուի (այժմ կարգ մը շուրջառներու վրայ զանց եղած է իւաչ): Ժամարար քահանային շուրջառի համար անհրաժեշտ է իւաչը: Ժամարարի շուրջառի յատկութիւններէն մէկն ալ այն է,

որ նոյն նիւթէն քազպան եւ փորուրար ալ ունենայ եւ իրեն յարմար վակաս ու սաղաւարտ:

ՍԱՂԱԻԱՐՏ.- Յատուկ է քահանաներու եւ վարդապետներու: Ներկայիս սաղաւարտը գնդաձեւ է, ներքեւի կողմէն գլուխը դնելու յարմար ընդարձակ բացուածքով, որուն զազաթը գնդաձեւ պատուանդանի վրայ փոքրիկ խաչ մը կայ, կողմակի թեւերը չորս են, (ամէն կողմէ խաչաձեւ երեւելու համար): Սաղաւարտը միշտ զարդարուած է ծանր ասեղնագործութեամբ ու մարգրիտով, պատուական ակերով զարդարուածներ ալ կը տեսնուին: Հին օրինակները ձոյլ արծաթ են, որուն շուրջ տասներկու առաքեալները քանդակուած են, վրայի եզերքը եւ զազաթը ցած գմբէթի ձեւ ունի վրան խաչով: Սաղաւարտը յատուկ քահանայական զարդ է եւ օրինութեամբ կը տրուի եւ կը գործածուի պատարագի պահուն:

ՎԱԿԱՍ.-Քահանայական զգեստի մաս մը, որ իբր շուրջառի օձիք ուսերու վրայ կը կանգնի, ներսէն հաստ կաշիով կամ խաւաքարտով ուղիղ կը մնայ: Վակասը ոչ թէ շուրջառին՝ այլ սաղաւարտին մասն է: Վակասներու նախկին ձեւը ձոյլ արծաթէ ալ եղած է սաղաւարտներու նման քանդակուած առքեալներու պատկերով, ասեղնագործեալ պատկերներով ալ շինուած են երբեմն: Վասակը սաղաւարտին հետ զոյգ զարդերով ու նիւթով շինելու հաստատուն սովորութիւնը կը պահուի:

ՈՒՐԱՐ.- Զախ ուսին ետեւէն եւ առջեւէն հաւասար չափով վար ձգուած նեղ(10-12 սմ.) ու երկու մարդի հասակով երկայն,որեւէ նիւթէ պատրաստուած ուրարը սովորաբար ունի երեք խաչ մէկը մէջուեղը ուսին վրայ եւ միա երկուքը ետեւէն ու առջեւէն մէջքին վրայ: Ներկայիս զանազան ձեւեր ունի: Հայ եկեղեցւոյ մէջ սարկաւագներու յատուկ զգեստ մըն է:

ՓՈՐՈՒՐԱՐ.- Ծագուած առած է սարկաւագի ուրարէն, սակայն յատուկ է իր ձեւին մէջ որ յատուկ է քահանաներու: Քահանաներու ձախ ուսէն կախուած ուրարը աջ ուսէն դարձնելով երկու ծայրերն ալ առջեւէն կը կախուին, սարկաւագի ուրարին կրկնակի չափ լայն,բայց միակտոր ու վերէն վար երեք խաչերով զարդարուած փորուրարներ ալ կը տեսնուին հայ եկեղեցւոյ մէջ:

ՊԱՇՈՒԱԾ ԲԱՈՒ 13 ՏԱՐ

Ս	Ա	Տ	Թ	Է	Ո	Ս	Ա	Ս	Դ	Ա	Ի	Ի	Ի	Թ
Յ	Ն	Բ	Ք	Ա	Բ	Ր	Ա	Վ	Ս	Ս	Յ	Ի	Ի	Ա
Ո	Ա	Ա	Ա	Ա	Գ	Յ	Պ	Ե	Տ	Տ	Ր	Ո	Ս	Դ
Կ	Մ	Կ	Ց	Բ	Վ	Ա	Ո	Տ	Ս	Ս	Կ	Ի	Ա	Է
Վ	Ա	Կ	Ց	Բ	Վ	Ա	Ո	Տ	Ս	Ս	Կ	Ի	Ա	Է
Վ	Ա	Ա	Ո	Ո	Ե	Ա	Ի	Բ	Թ	Ի	Ո	Դ	Վ	Ո
Ա	Ր	Յ	Ո	Բ	Ր	Լ	Վ	Ո	Ո	Յ	Ս	Ս	Ս	Ս
Ն	Կ	Է	Ծ	Վ	Ն	Դ	Ո	Յ	Ր	Ր	Ո	Կ	Կ	Մ
Ն	Ո	Ն	Դ	Ո	Վ	Տ	Ս	Ա	Վ	Ա	Ա	Ի	Բ	Ա
Է	Մ	Ա	Դ	Մ	Ո	Ս	Ա	Վ	Տ	Տ	Ր	Տ	Ա	Ր
Ս	Ա	Յ	Ո	Կ	Ս	Է	Վ	Ն	Ա	Վ	Տ	Ծ	Վ	Ի
Վ	Ա	Ո	Ի	Ի	Թ	Բ	Թ	Լ	Է	Վ	Վ	Վ	Վ	Վ

Ա	Ա	Շ	Կ	Ո	Ե	Ր	Ո	Ի	Ս	Ա	Ղ	Է	Մ
Ո	Ի	Ն	Ա	Ա	Բ	Է	Լ	Ի	Ե	Լ	Ի	Ց	Ն
Ո	Ո	Վ	Ս	Է	Ս	Ե	Զ	Ե	Կ	Ի	Է	Լ	Զ

Ա	Բ	Դ	Ե	Ժ
Աբրահամ	Բարիլոն	Դատաւորաց	Եզեկիէլ	Թագաւորաց
Արամ	Բեթէիէմ	Դափթ	Ելից	Թաղէոս
Արէլ	Ծ	Կ	Երուսաղէմ	Ղ
Ի	Ծննդոց	Կայէն	Հ	Ղուկաս
Իսահակ	Ն	Կանա	Հօռոթ	Ղովտ
Մ	Նոյ	Յ	Պ	Ս
Մնացորդաց	Ք	Յովիաննէս	Պետրոս	Սաղմոսաց
Մատթէոս	Քանան	Յակոբ Յոք		Սառա
Մարկոս	Մարիամ	Յոթոր Յովսէփ		Սինա
Մովսէս				

Նշանները փոխարինել տառերով:



*=Ա ▼=Ե Լ=Ւ Խ=Ջ *-=Ե *-=Ի =-=Ծ ○=Մ ■=Ն
□=Ն *-=Ղ ▲=Ա *-=Ո □=Պ ♦=Լ *

ԲԱՌԱԽԱԴ

			6		5		8	
1	2							

	9																		
				3															
						7													
	4																		
1																			

- 1.- Ես գտած եմ հայերէն տառերը:
- 2- Ես կաթողիկոսն էի 4-րդ դարուն եւ Լուսաւորիչի սերունդէն:
- 3- Ես նկարագրեցի գիրերու զիտը:
- 4- Առաջին պատմագիր հեղինակն եմ:
- 5- Ինծի տուած են Պատմահայր, Քերթողահայր պատուանուները:
- 6- «Վարդանի եւ հայոց պատերազմի» հեղինակն եմ:
- 7- «Եղինակն եմ «Մատեան ողբերգութեան»
- 8- «Եղինակն եմ «Առաւոտ Լուսոյ»ին:
- 9- Պատերազմած եմ կրօնապահովթեան համար:
- 10- Երկնային լոյսով լուսաւորած եմ հայոց աշխարհը:

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Բուն անունս Սողոս է, ստացած կրթութեամբս դարձած եմ օրինապահ հրեայ մը եւ գործակցած Երուսաղեմի կրօնական բարձր շրջանակներու հետ։ Քրիստոնեաները հետապնդելու եւ ձեռքալազելու աշխատանքիս ընթացքին Դամասկոսի ճամբուն վրայ Ճառագայթող լոյսերով Յիսոսս երեւեցաւ ինծի ըսելով « Սողոս ինչու՝ կը հալածես զիս... դուն պէտք է նոր կտակարանի

քարոզիչ դառնաս ...» եւ լոյսի գորովթեան առջեւ կորսնցուցի աշքերուա տեսողութիւնը:

Ո՞վ եմ ես:

Յիսուսի տասներկու աշակերտներէն եմ, եղբայրս Թովմաս առաքեալ: Նահատակուած եմ սրբազն առաքելութեան մէջ: Յիսուսի համբարձումէն ետք սրբազն քարոզչութիւնս սկսած եմ Եղեսիայէն ուրկէ անցած եմ Հայաստան: Յաջողած եմ թափանցել մինչեւ հայոց արքունի պալատը: Իմ նահատակութիւնէս ետք Արտազ գաւարին մէջ շուրջ 66 թուին՝ հիմնուած է Վանք մը որ դարերու ընթացքին բարգաւաճելով՝ դարցաւ հայ ժողովուրդի հոգեւոր կարեւոր կեղրոններէն մէկը:

Ո՞վ եմ ես:

Կ'ապրէի սրբակեաց կեանք մը ինքզինքս ենթարկելով ժամանակի ձգնատրական խստամբեր սովորութիւններու: Օժտուած ըլլալով վարչական կարողութիւններով՝ ժողովուրդին մեծ ծառայութիւններ կը մատուցանէի նաեւ քաղաքական գետնի վրայ: Եղած էի հմուտ կրօնագէտ եւ դաւանագէտ: Մասնակցած էի Նիկիոյ 325 թուի տիեզերական առաջին ժողովին ուր 318 եկեղեցականներով խմբագրեցինք քրիստոնէական հաւատոյ հանգանակը (հաւատամքը):

Ո՞վ եմ ես:

Առաջին եկեղեցոյ կողմէ ընտրուած եօթը սարկաւագներէն մէկն եմ, շերմե- րանդ հաւատացեալ, ինծի համար տաճարը չենք չեր եւ ոչ ալ կառ ուցուածք: Ամբոխի քարաձգութեան տարափին տակ կեանքս վերջ գտաւ: Եղած եմ հաւատքի առաջին նահատակը, Յուցարերած քաջութիւնս ցնցեց ամբոխին ամենէն կարծր տարրերէն նկատուած մոլերանդ Սողոսը:

Ո՞վ եմ ես:

Բովանդակութիւն

Կիրակնօրեան Փրկութեան Միջոց

ՄԵՐ ԽՕՍՔԸ